

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱԼԵՊԻ ՓԱՀԱՆԱՅԻՑ

Բ.

(Նար. տես «Բազմավէպ» 1935, էջ 189)

21. Տէր Արրահամ քահանայ Ռումիա լեցի. - 17րդ դարուն սկիզբը Հալէպի 300 տնւոր թէեւ փոքրաթիւ բայց որպակով շատ ճոխ Հայութեան մէջ կը գտնենք Հռոմէկացի իշխանական գաղութ մը՝ որ նոյն շրջանի Հալէպեան ազգային ժամանակակիցն մէջ դրած է իր առանձնայատուկ զրոշմը: Ներսէս Շնորհալի հայրենիքը, Հռոմէկայ, հետզհետէ նուազելու վրայ կը գտնենք 16րդ դարու վերջերը. չենք գիտեր թէ աւելի հեռաւոր կերպներ զաղթողներ եղան Հռոմէկայի հայերէն, բայց սա սոոյդ է գէթ որ անոնցմէ շատեր անցան աւելի ապահով վայրեր, ինչպէս Այնթապ, Մարաշ և մանաւանդ Հալէպ, ուր զիրենք կը գտնենք առեւտրական և պետական շատ պատուարեր զիրքերու մէջ:

Հոս տեղն է յիշելու որ անհաւանական չէ ենթալլրել թէ նոյն շրջանի Հալէպի Պետիկենց և Սանսունց իշխանական համբաւաւոր տունը, որ զիսաւորաբար մետաքսի վաճառականութեան մենաշնորհը ունէր, Հռոմէկացի ըլլայ, քանի որ Հալէպարնակ Հռոմէկացի իսունայ Ներսէսի Նահապետական ճոխ զիրքաստանին մէջ շատ յաճախ կը յիշելու Պետիկենց:

Զէ՞ կարելի ենթալլրել որ Հռոմէկացի Հալէպարնակ իսունայ Ներսէս մերձաւոր ազգականը եղած ըլլայ 1616ին Ս. Քառանից Եկեղեցին վերաշնորդ Պետիկ և Սանսու Զէլէպիներուն:

Հալէպի մէջ համբաւ ունեցող Հռոմէկացի իսունայ Ներսէս, 1639ին իրեն ազգական և համարադարացի Տէր Արրահամ

քահանայ Հռոմէկացիին զրել կու տայ, Հալէպի մէջ, մեր Զեռազրաց մատենաւորանի թիւ 133 ընտիր մազաղաթանաման թուղթի վրայ Մակատար ձԱՇՈՑ մը, 824 էջերէ բաղկացած, $37 \times 26 \times 10$ սանդիմ մեծութեամբ, երկսին, տոկուն, պատկառելի կազմով (Տես Ցուցակ Հալէպի Հայրեն Ձեռագրաց էջ 226):

Առաջին անգամ այս առթիւ յիշուած Տէր Արրահամ քէյ, ամենայն հաւանականութեամբ ծնած է Հռոմէկայ, 16րդ դարու վերջին բառորդին մէջ, առանց կը ցած ըլլալու ճշղել ծննդեան բուն թուականը, Որդին է Տէր Ցուփհաննէս քահանայի և Երեցկին Մարիամի, որ ունեցած է կանխահաս մահ մը: Նահապետական յայտնի և ազնուական զերդաստանի շառաւիզ, պատանութենէն ուշիմ և բարեկօն, ուսմանց մէջ ընդունակ, քահանայի հին սերունդի ժամանգ, ծնողը զինքը կանուկին Աստուծոյ նուիրել կ'ուխտեն: Թժուար չէ ենթալլրել որ մէկ կողմէ իրենց ծննդավայրին օրըստօրէ ամայաւալը, միւս կողմէ Հալէպի Հայոց համբաւը և մանաւանդ Ս. Քառանից եկեղեցոյ կից Դարատան համբաւը Սուրբիոյ մայրաքաղաքը կը նետեն զիրենք, ուր պատանի Արրահամ ամէն զիւրութիւն կ'ունենայ հետեւելու մէկ կողմէ ժամանակի ուսմանց և միւս կողմէ կը պատրաստուի գրչութեան և ծաղկումի արուեստներուն, Դասաւան համբաւաւոր վարիչներուն քով: Դժբախտաբար չի զիտցուիր թէ Երբ քահանայ ձեռնազրուեցաւ և որմէ. չէ՞ կարելի ըսել որ ան ձեռնազրուեցաւ Հալէպի

մէջ կարկառեցի Տէր Խաչատուր Արքեպիսկոպոսէն, վայելելով խոնայ Ներսէսինց և խոնայ Պետիկենց ասպնջականութիւնը:

Գրչութեան արուեստի մէջ զարգացած Տէր Արրահամ, ինչպէս ըսինք, առաջին անգամ ըլլալով 1639ին կ'աւարտէր մեր թիւ 133 ընտիր ձաշոցը, որ ցարդ կը մնայ անաղարտ: Ձաշոցիս յիշատակագրութեան ամէնէն յատկանշական երեւոյթը Տէր Արրահամի գրաբար էկզումի մէջ ցոյց տուած եռանդն է. այդ ընդարձակ յիշատակարանը մաքուր և անսիսալ հայերէնի գեղեցիկ նմոյշ մըն է և իր վրայ կը կը գեղեցիկ նմոյշ մըն է և իր վրայ կը կը երբեմնի ճոխ Հռոմէկայի մշակոյթին հետեւ երբեմնի ճոխ Հռոմէկայի քաղաքը, երբ 1627ին աչքին առջեւ խեղզաման եղաւ իր սիրեցեալ բարեկամն և բերիոյ զգային նշանաւոր բարեկամը ամէնէն համար Պետիկ, Պոլսէն եկած հրամանի մը վրայ:

1640ին երկրորդ անգամ ըլլալով Տէր Արրահամ քէնյ. յիշատակուած կը զբանի մեր Զեռազրաց մատենադարանի թիւ 51 թղթեայ աւետարանին մէջ, որ գրուած ու ծաղկուած է Տէր Հօր սրտակից և գործակից Տէր Աստուծածատուր քահանայ Ուրֆացիի ձեռամբ: Ուետարանը որ ունի 528 վացիի ձեռամբ: Ուետարանը ու ունի 18 \times 13 \times 3 $\frac{1}{2}$ սանդիմ երկսին էջ, և 18 \times 13 \times 3 $\frac{1}{2}$ սանդիմ մեծութիւն, Տէր Արրահամ Հօր նուիրուած է հաւանաբար ասոր քաղաքացի Տիկին Խաթունի կողմէ, որ «Յանձնեցին ի Ուրում Ղալացի Տէր Արրահամ» որպէս զի ան վայելէ որչափ ատեն որ ի մարմնի է, իսկ ասոր մահէն յետոյ աւետարանը է իրենց անջինջ յիշատակը, պիտի մնայ իրը իրենց անջինջ յիշատակը, պիտի մնայ Ո. Քառասուն մանկունց եկեղեցւոյ մէջ:

Նուիրատու Տիկին Խաթուն դուստրն է Տէր Մարկոս քահանային, այսինքն խոնայ Ներսէսի հօրեղոր աղջիկը. Մեծ հայրն է Տօնեկան: Խաթունին զաւակներն են Աստուծածուր, Եթում, խօճա Միլայ, Մղտեսի Մկրտիչ, Ղզլար և Ղարիպ: Ուետարանիս առ Աստուծած փոխած է, որուն հասակէն առ Աստուծած կազմը թէեւ ամրող ջովին ինկած է, բայց բուն զիրքը կը մնայ անաղարտ: Սկիզբի մազաղաթները կարէն ելած են:

Տէր Արրահամ իրը անձնուէր հովիւ միշտ սիրած է իր զերդաստանն ու ծխական ամրող ժողովուրդը. և սիրուած է անոնցմէ, զայելելով միշտ անոնց բարեպաշտութեան պտուղը:

Տէր Արքահամի մասին դժբախտաբար
ասկէ աւելի տեղեկութիւն չունինք. շատ
հաւանական է որ ան թողած է գրչական
այլ գործեր, որոնք կամ կորսուած են և
կամ մեզի անծանօթ մնացած։ Տէր Աս-
տուածատուր քննյ. Ուրֆացիի գրել ու
ծաղկել տուած մեր թիւ 51 Աւետարա-
նին երկրորդ յիշատակազրութեան մէջ, էջ
527, կայ իր մահուան արձանազրու-
թիւնը, շատ ինամով, այսպէս «թվին ուժի
(1653) վաղճանեցաւ Արքահամ էրէցն և
եղին յիշատակ զսր. աւետարանս ի զուռն
քառասունք եկեղեցւոյ, ի հայրապետու-
թեան Տեառն Ներսէսի կաթողիկոսին, և
ի առաջնորդութիւն Խաչատուր Վարդա-
պետին Սերաստացւոյն, ոչ ոք ունի իշ-
խանութիւն հանելոյ զսա ի զբանէ սուրբ
եկեղեցւոյ»։

Դժբախտաբար, հակառակ մեր պըր-
պտումներուն չյաջողեցանց գտնելու իր
դամբարանը, ոչ Ս. Քառասնից եկեղեցւոյ
ներսն ու դուրսը, ոչ աւ Ազիզիէի Ազգ.
Գերեզմանատան մէջ, այլապէս ան ար-
ժանի էր իրեն ժամանակակից քահանայից
նման իր դամբարանն ունենալու, քանի
որ որոշապէս կը յիշատակուի թէ ան վախ-
ճանեցաւ Հալէպի մէջ, ուր սակայն թու-
ղուց զարգացած և խոհական քահանայի
բարի անուն մը:

22. Տէր Աբրահամ այլ քահանայ. Հեռումկացի. - Վերոզգեալ Տէր Յովհաննէս քննչի. որդի Տէր Աբրահամի ժամանակակից է այլ Տէր ԱԲՐՈՀԱՄՈՒ մը, որուն ծննդեան թուականն ու ծննդավայրը զբժիտաբար յայտնի չեն: Տէր Աբրահամ

մէկ անգամ միայն կը յիշուի Հալէպի մէջ,
իր զրիչ և ծաղկող քահանայ, անկաս-
կած ուսած Հալէպի Գասատան մէջ և
հասուցած աշակերտներ, որոնցմէ կը յի-
շատակուի միայն ՊԱԿԻԽՃՈՆ՝ իր իր հո-
գեւոր որդին և աշակերտր:

Տէր Արքահամբ քահանայի մեզի ծանօթ միակ գըչութիւնն է 1657ին Հալէպի մէջ զբած թղթեայ ՇՄԾՈԿՆՈՅ մը. որ այժմ կը մայ Վիեննայի Միութարեանց Մատենադարաննը, 358 թիւի տակ (Տես Տաշեան Ցուցակ, ըլ 810): Զեռազիրս ունի 391 թերթ. մեծութիւնն է $10\frac{1}{2} \times 5$ սանդիմ, միասիւն 21 տողնոց էջերով, մաքուր նոտրագիր և բաւական յաջող ծաղկումներով: Ունի խորան մը մանուշակի կարմիրով և ինը կիսախորան: Պահուած

Ե բաւական լաւ վիճակով։ Յայտնի չէ թէ
ի՞նչ պարագաներու տակ այս Զեռագիրը
Հալէպէն դուրս ելած է և անցած իզմիր
և 1891ին ուրիշ ձեռագրերու հետ գնուած
և Վիճնանա դրկուած է։

Շարականը զբուած է Տէր Արքահամբի
հոգեւոր որդի և աշակերտ Պարկիճանի
խնդրանքով և ասոր նիւթական օժանդա-
կութեամբ, իրը յիշատակ հօրը Մուրա-
տին, մօրը Հաւասին և մեծ. հօրը Ու-
տուածատուրին և Մարթա կողակցուն,
եղրօրը Յովհաննէսին և մայրական մեծ
ծնողացը մհի Շահըիարին և մհի Զմրու-
թին.

Դամբարանին չենք հանդիպած ոչ մէկ
տեղ: Կընայ ըլլալ որ այլուր վախճանած
ըլլալ:

ξωλξ

Աշխարհագիր

ՔՈԻՉՈՎԿԵԱՆ ԵՐԵՒ ՆՈՐ ՏԱՂՄԱՐՔԵՐ

Վերջերս սիրելի բարեկամն Արտաւագդ
Արքեպոս. Սիրմէեան՝ Հալէպի հայոց ա-
ռաջնորդը, հրատարակեց գնահատելի աշ-
խատութիւն մը «Յուցակ Հայերէն ձեռա-
գրաց Հալէպի», որուն մէջ ուշագրութիւնս
գրաւեց թիւ 121 տաղարանը: Յարգելի
ցուցակագիրը անոր մասին կ'ըսէ. «Գրիչ
Խիզանցի Տէր Սարգիս քհյ. - Ստացող
ինքը գրիչը. - Ժամանակ՝ ՌՃ.Բ. = 1743.
- Տեղի անյայտ. հաւանաբար Հալէպ. -
Ծաղկող՝ անձանօթ»:

Արտաւազդ Սըբազմն կ'աւելցընէ. «Ճա-
ղարանս յիշատակարան չունի. քանի մը
համառօտ անուն ու թուականներ ունի
սակայն, զորս իբր յիշատակազբութիւն
կը դնեմ հոս».

«Ա. էջ 88. - ի մեղքը զծողին, ի օրեւագիս Հիշանցոյ»:

«Բ. էջ 177. - Թվին սղան (1745) Յուհանի Ժե. օրե, չորեկշր. գրեցա զի- րուս»: Իսկ յաջորդը 1781 էն ուրիշ մի- շտապութիւն մը որ հոս մեզ չէ հետա- բըրքընեց:

Արդարեւ որոց է որ գաղափարովը օւր
զիս Հիգանցին է. սակայն չեմ կարծեր որ
1743ը Զեռագլին թուականը, այլ յետին
ժամանակներու գրչի մը յիշատակութիւնն
է. որով Զեռագիրը Վրուած ըլլալու է
1743էն շատ առաջ. և ասիկա կ'ապա-
ցացուի անով որ նոյն այս ցուցակին մէջ
թիւ 10 Աւետարանին յիշատակարանը
1596էն կը յիշէ «Եւս առաւել տէր Սար-
զիս վարպետին Հիգանցոյ՝ այսմ արուեստի
ուսուցողի» մասին: Այսինքն Սարզիս վար-
դապետ հիգանցի (Խիգանցի) եղած է ու-
սուցիչը 1596էն Վրուած այս աւետարա-
նին զրիչ Վահանին որ նոյն ատեն կը
վկայէ որ ինքն ալ իր կարգին ունի աշա-
կերտներ, ուրեմն Սարզիս խիգանցի ԿԸՆ-
լայ 1596էն առաջ ԺՈ դարու գրիչ -
ուսուցիչ մը և որոշ է որ իր գրչին ելած

Հալէպի թիւ 121 զեռագիր Տաղարանը
զրուած չի կրնար բԱաւ 1743ին, այլ ա-
ւելի ժամանեա:

Արդ այս ՃԶ զարեան տաղարանին մէջ կան Քուչակեան երեք տարբեր տաղաշարքեր:

Առաջինը «Տաղի վերայ խելաց և իւսաւուրենան ասացեալ», էջ 55-56:

Երկրորդը «Տաղ ի վերայ խելաց որ է սիրուհի», էջ 57Հն սկսեալ բայց պակասաւոր՝ թերթի մը կամ թերթերու մը անկման պատճառով:

ԵՐՐՈՊԸ «Նորին յիսանոց բան ի բոյն
և աշխարհապոյս վարդապետի ասացեալ»,
Էջ 49էն սկսեալ մինչեւ էջ 53:

ԶԵՐ զիտեր թէ ասոնք Զեռագրին ըստն
Զեմ զիտեր թէ ասոնք Զեռագրին ըստն
զրչէն են թէ վերջին դարու զրչի մը Կող-
մէն աւելցուած հոն, վասն զի Յուցակա-
գիրը Զեռագրին զրութեան համար կը զբէ.
«Մէկէ աւելի տեսակէ է, զանազան զրիչ-
ներ հոն նոր տաղեր աւելցուցած ըլլա-
շ» աւագ մանա նորուահեռ է»:

Առվ: Բուն զիրը մասի ստորագրու չ:

Արքական ցուցակագիրը, որ այնքան
ազնուութեամբ օրինակած էր և ինձի զըր-
կած այս տաղերը, իր օրինակութեան մէջ
աւ բան մը չ'ըսեր անոնց զրին բուն զրչին
ըլլալու մասին: Եթէ այս տաղերը բուն
զրչին օրինակուած են, այն ատեն Քու-
չակեան Տաղաշարքերու հնագոյն օրինակ
մը ունեցած կ'ըլլանք Հալէպեան այս Զե-
ռապուն մէջ:

Այս անցնինք տաղերուն զորս այստեղ
կ'արտագրեմ ինձ զրկուած օրինակին հայ-
մածայն, լուսանցքին տակ տալով հարկ-
եղած ծանօթութիւնները։ Այն քառեակ-
ները որոնց մասին ծանօթութիւն չէ տըր-
ուած, կընայ ըլլալ որ բոլորովին անտիպ-
ըլլան, քառեակներուն ոչ շարքը և ոչ
ուղղագրութիւնը փոփոխուած է, այլ եղա-
ծին պէս հրատարակուած, միայն սղա-
ռութիւնները պարզուած են։